



Օ Ր Ե Թ Ե Ր Թ

20 փարայ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒԳՈՒԽՍ 7 ՕԳՈՍՏՈՍ

Լ փարայէն օգոստոս 15 թուով առնուած հեռագիր մը կը ծանուցանէ թէ դաղղեական նոր փոխառութիւնն արտաքոյ կարգի յաջողութեամբ ընդունւեր է և ստորագրեալ բաժնիները փոխառութեան գումարին 34 պատիկէն աւելի են . Արք Ռօպըրթ Նէրլըր Եւրօպի բանակն է : Այնչիսթընի ռուսական դեսպանը Նօնարն նախագահին նամակ մը առեր է , որով Ալեքսանտր կայսրն զՄատաբազը կը շնորհաւորէ իր դէմ բացուած դատաստանէն անպարտ ելնելուն համար : Լանթէռն լրագրին խմբագիր Պ. Ռօշճօռ 10 000 Ֆրանք տուգանքի և երկու տարի բանտարկութեան դատապարտուած է . — Օսմանեան Օ/Օին 5նոց Քօնստանտնըրը դոցուեցան 387/8ի :

Պալատարայի Լիբրին հեռ հաշտութիւն ըլլալը մեծ հաճութիւն կը պատճառէ ռուսական լրագրաց :

Եհաւաստի գլխաւորապէս Սօսքուայի Կաղէթին մէկ յօդուածը :

« Արշէնի դէպքերը կապացուցանեն որ երբ ուղեք կրնանք Քօքանանու Պալատարան կործանել : Մեզի պէտք եղածն ալ այս է . քանզի այս պարագայիս մէջ այս երկու երկիրներուն խաները մեր ամենխոնարհ և ամենահարգատակ ծառաները կըլլան : Եսիոյ մէջ ասկէ լաւագոյն դրացնութիւն չենք կրնար ուղեք , քանզի թէ և յիշեալ երկիրները վայրենի ալ ըլլան , վրանարդնակ թիւրքմէններէն և անասարտին անթիւ փոքրիկ բռնաւորներէն կամ Քապուլի և Քաֆրիսթանի լեռնայիններէն լաւագոյն են : Պալատարայի գրաւումը կրնար կեդրոնական Եսիոյ մահմեդականաց մեծագոյն մասին հակաիրութիւնը յարուցանել մեր դէմ : Պալատարան

անկախութեան վարժուած է . իր պատմութիւնն ունի , և մահմեդական կրօնից կեդրոնն եղած ժամանակ բաւական փառք ալ ստացած է . Իր անցեալէն ստուեր մը անկախութեան երեւոյթ մը թողով , և իր ներքին վարչութեան կարելի եղածին չափ քիչ միջամտելով , անասման և բացարձակ ազգեցութիւն մը կրնանք գործածել Եմու-Տարիա գետին անցած բոլոր երկիրներուն մէջ :

« Միտլ է կարծել թէ Ռուսիա չափաի կրնայ համաձայնութեամբ վարուել իր կեդրոնական Եսիոյ դրացեաց հետ : Քօքանայի խանութիւնը ժամանակաւ այն կողմերուն ամենէն մեծ տէրութիւնն էր . իր երկիրները Սիպրիայէն և Չինաստանէն մինչև Սիր-Տարիա գետը կը համեմէին . բայց և այնպէս Խուտայուր խանը , որ Պալատարայի Լիբրին ալ ազգական է , անոր և Ռուսաց մէջ եղած պատերազմին ժամանակ ոչ միայն օգնութիւն չտուաւ , այլ և իր բոլոր նամակներուն մէջ Ալեքսանտր կայսր անձնուիրութեան յայտարարութիւններ ըրաւ .

« Երբ աշխարհակալութիւններն ուրիշ բանի չեն կրնար ծառայել , բայց եթէ մեր ուշադրութիւնը մեր ստոյգ ներքին շահերէն ինչպէս նաև Եւրոպայի մէջ մեր ունեցած շահերէն դարձնել : Արքանական Եսիոյ մէջ Ռուսիոյ միակ շահն առևտրական է : Մեք ասիական ժողովուրդները քաղաքակրթութիւն ժամանակ չունինք . բայց Եսիոյ ներքին կողմերուն հեռ մեր վաճառականութիւնն ապահովելու և մեր ապրանքներուն ընդարձակ փաճառանոց մը բանալու ենք . Չորս տարուան մէջ Թաշքէնտի , Պալատարայի և Քօքանայի վաճառանոցներն ապահովելիք , մեր ապրանքները Չինաց Թաթարստանը մտնել սկսան , ուր բնաւ մրցման մը

չեն պատահիր : Եսիոյ են ահա մեր իրական շահերը , զոր դիւրաւ կրցինք ձեռք բերել : »

Եքօտրայէն առնուած լուրերը կը ծանուցանեն թէ Միրաթի ըսուած կաթողիկոսներուն գլուխ Պիպ-Տօտա փաշային՝ որ անցեալները մեռած էր՝ մարմինը գերեզմանէն հանուելով թըռնամանուեր է : Եւրոպական լրագիրներն այս գործը տաճկաց մոլեռանդութեան կրնձայեն , որք խաչքարեր ալ կոտորած և թշնամանաճ են եղեր : Իսկ Լա թիւրքիին գրուած նամակ մը կըսէ թէ անձնական վրէժխնդրութեան մը պատճառաւ եղած է այս թշնամանքը , և թէ կառավարութիւնը , որ յանցաւորները փնտռելու ետեւ է , զբանոցին 50 000 զուրուշ խոստացած է :

Պ. Զ. Տը Քասթրօ Լա թիւրքի լրագրին նամակ մը կուզէ , որ բոլորովին սուտ կը հանէ յունարէն Արքանիս լրագրին անցեալ շարժութիւնն—Մէվթիինէն առած հեռագիրը :

Ելք նամակէն կը հասկցուի որ Ռաֆայէլ Սուխուրամանուն հրեային տարած երեք տարեկան աղջիկը Պէլկըրատ գանուող հրեայի մը զաւակ էր , զոր իր հօրը կը տանէր Եհաւաստի գործին եղելութիւնը :

Երեք տարի առաջ համաձայրակ հիւանդութեան ժամանակ Քէճինա Լիֆրայիմ անուն աղքատ հրեայ կին մը , որոյ ամուսինը Իսաաք Սալօմոնովիչ բացակայ կը գտնուէր , աղջիկ մը բերելով մեռած էր : Եյս աղջիկը , ուրոյ անունը Ռէճինա գրուեցաւ , օտար հայրտակ հրէից կողմանէ Ենձէլինա անուն քրիստոնեայ դայեակի մը քով տրուեցաւ որ Ալաթիս կը կենար ,

ուր յունարէն և խոտերէն լեզուները խօսիլ սովորեցաւ : Ընդեաները Սալոմոն նովիցի Եփրատ անուն եղբայրն՝ աղջիկը իր հօրք քով զրկել ուզեց Պէլիբաա և Մուխուլամի յանձնեց որ տանի : Բայց Մուխուլամ թուրքն—Սէվերին հասնելուն պէս, յոյները տեսնելով որ աղջիկը յունարէն կը խօսի, դողցուած կարծելով ձեռքէն առին և Մուխուլամ ալ բանտարկուեցաւ : Ընդհատեալ հրէից ազգային խորհուրդը Սերվիոյ իշխանութեան բողոքեց, որոյ հպատակ է աղջկան հայրը, ինչպէս նաև Մուխուլամ, և Իսրայէլական տիեզերական ընկերութեան մասնաժողովն ալ հեռագրով թէ Ս. Պօլիս և թէ ուրիշ անդեր եղելու թիւնը ծանոց : Սերվիական կառավարութիւնը փութացեր է պէտք եղածն ՚ի գործ դնելու, և յուսալի է որ Մուխուլամ և տարած փոքրիկ աղջիկը մինչև հիմարձակուած են :

Երկուշարթի որը Միացեալ—Սահանգաց Պոլիքստերէի գեսպանաւորն մեծ կոչուեց մը տրուեցաւ ՚ի պատիւ Պարակըթ ծովապետին, որ երէկ ալ Բարձր Մեծ Եպարքոսին հիւր եղաւ Նորին բարձրութեան Պէպէքի ամարանոցը :

Երէկ Եւստրիոյ Ֆրանչիսկոս-Յովսէփ կայսեր ճննդեան երեսուն և ութերորդ քարեգարձն ըլլալով, մայրաքաղաքիս նաւահանգիստը գանուած աւստրիական նաւերը դրօշակներով զարդարուեցան, և Օսմանեան պատերազմական նաւերէն 21 թնդանօթ նետուեցաւ :

Պ. Ընթնարուրօ փաստարանն սպաննող Տիմո եղբայրներն այս շարթու հեղինական հիւպատոսարանը հարցաքննութեան ենթարկուեցան և առաջիկայ շարթու որը Ելիս պիտի զբրկուին եղեռնադատ ատեանի մ'առջև դատուելու :

Սերվիոյ նախկին գահընկէց իշխան Եւքրաստոր Պարաեօրկէփեզ օգոստոս Տին Բէշթի մէջ ձերբակալ եղեր է և զօրանոցի մը մէջ գաղանի սենեակ մը պահուելու : Բանի մ'որ առաջ Եւքրաստոր Պարաեօրկէփեզ հունգարական ստիկանութեան հսկողութեանը ներքե դրուած էր Իր բանտարկութեան պատճառ տուած է Բէշթէն մեկնելու համար ըրած մէկ փորձը : Պարաեօրկէփեզ, որ ինչպէս յայտնի է Թօփձի—Տէ-

րէի սպանութեան մեղսակից եղած ըլլալու ամբաստանուած է, մօտերս Բէշթի մէջ պիտի գատուի իր Թրէքքօփեզ քարտուղարին և ուրիշ սերվիացի գաղթականաց հետ՝ որք մի և նոյն ամբաստանութեան ենթակայ են :

Կերևի որ Ղալաթա-Սերայի գաղղիական ձեմարանին բացուելը յապաղմանց ենթակայ եղեր է, որոյ պատճառը ոչ գաղղիական կառավարութեանն, ոչ ալ Բ. Դանէն է : Արտուր թէ տաճիկ ընտանիքները խիտ քիչ փոյթ կը ցուցնեն իրենց զաւակներն այս ձեմարանը զրկելու, որ իրենց կասկածներ կազդէ՝ գաղղիական ազդեցութեան նախանձալ քանի մ'օտար տէրութեանց զեպաններէն դրգուած : Միւս կողմանէ Հոսմայ աթոռն ալ երկու հինգակ զրկեր է մէկը Ս. Պօլսոյ առաքելական փոխանորդին և միւսն ալ հայ կաթողիկոս Պատրիարքին, որով բացարձակապէս կը դատապարտէ օսմանեան կայսրութեան մայրաքաղաքն հաստատուելը որ և է խառն ուսումնարանի առաջարկութիւնը :

(Լա Յրանա)

Հասարակայնի շինութեանց պաշտօնեայ Ս. սեմ. Տափու ժաշան օգոստոս շին Փարից հասած է երկրաշարի Մարկոսեան Գարուսա էֆէնալի հետ :

Արիակի աւուր մեծ անձրևէն մայրաքաղաքիս գանազան կողմերը քանի մը հին տուներ փլան, բարեբաղդարբաւաւանց մարդու վնաս ընելու : Ետ տուններու ալ բակերը ջուրը կոխելով մէջ գանուած կարասիները քշեց տարաւ :

Եյս տարի ձմերուկներուն մէջ տեսակ մը որդ գոյացած է, որ չտեսնելով կամ ուշադրութիւն չընելով ուսողներուն փորու ցաւ և լուծում կը պատճառէ : Եյս պատճառաւ կը յորդորենց հասարակութիւնը որ ձմերուկ կերած ժամանակին շուռ ուշադրութիւն ընեն :

Փնջիկը ձմերուկին տաճիկերէն «գարուց» անունը ձիւնի սառոյց թարգմանելով իր շարթու աւուր թերթիկին մէջ կը ծանուցանէ թէ ձիւնի սառոյցին մէջ որդ գանուելուն համար ոտիկանութիւնը վաճառումն արգելեր է :

Եյս լուրն ալ Փնջիկին 178 հօսայ մօրուքին քով կրնայ գրուիլ :

Տրապիզոնէն յուլիս 31 թուով հետեւեալը գրուած է մեզ :

« Ալուիւշխանէի հայոց և յունաց մէջ 6-7 տարիէ ՚ի վեր վանուց երկրի մը վրայ ծաղած հնձուակց խնդիրը՝ սրուն համար քանիցս անգամ Բ. Դրան առջև երկու ազգ գաւ վարած և երկու կողմանէ մեծամեծ դուժարներ զոհած են, վերջին անգամ Բ. Դանէն տեղուցս կառավարութեան յանձնուած ըլլալով, անցեալները գաւառիս ընդհանուր կառավարիչ Ա. սեմ. Մուխլիս փաշան, Միւքէթիլի Հիւքքեամէֆէնալին և մեր Ս. առաջնորդն անձամբ Ալուիւշխանէ երթալով՝ վէճի նիւթ եղած հոյր լաւ մը աչքէ անցունելէ ետև, ամեն ազգի երեւելացներ կոյտութեամբ մանրամասն հարցաքննութիւն ըրին և ամեն պարագայից անդեկանալով, մեր Ա. սեմ կուսակալն իր արթուն ու անաչառ վճռովը խնդրոյն վերջ տուաւ :

« Մինացի հայ վաճառական մը այս միջոցիս հոս գանուելով հետեւեալը կը պատմէ մեզ, որ ձեզ հարցուել կը փութանք ՚ի անդեկութիւն :

« Բանի մը Ղալանձի ըսուած քիւրտեր տարին 2-3 անիս Մինացի գեղերը կը պտորտին : Ետնց կիներէն մէկը Մինացի Եայգիլ նահանգի Հեմամձը գիւղի տիրացո : Պօղոս վորժապետին պատմեր է թէ այս քիւրտերուն քով 11-12 տարեկան հայ օրտոք մը կայ որ 5-6 տարի առաջ Պայպուրթի գիւղերէն աղբիւրի մը քովէ գողցեր են : սակայն մեզի պատմողը կրնէ թէ Պայպուրթ գրուեցաւ, բայց այն կողմերէն ա սպիտ կորուսա մը չկայ հաւանական է որ Ալուիւշխանէի, Երգիկալի, Իրզրուսի, Եայլին, Գարահիսարի, Խարբերդի, Մըվազի, Թոգաթի, Մարգըվանի, Տիարպէթլի և այլն գիւղերէն գողցուած ըլլոյ, փասնզի այս քիւրտերը հաստատ բնակութեան տեղ չունենալով՝ այս և ուրիշ անդեր թափառական կը պտորտին : Եթէ յիշեալ աղջկան տէրը գանուի, կրնայ Մինացի կառավարութեան միջոցաւ իր զաւակը ձեռք ձգել : Եսկէ զտա երկուք ալ առձիկ աղջիկ կայ եղեր քովերին Արաստէն գողցուած, մէկը 7-8 տարի, մէկն ալ 3-4 տարի առաջ :

« Յիշեալ վաճառականը կը պատմէ նաև թէ 5-6 տարի առաջ Պօլսէն 30-35 տարեկան վանեցի կամ կարնեցի հայ մը իր հայրենիքը դառնալու համար շոգեհաւով Մինացի մօտ հասած վախճաներ է, և մարմինը Մինացի հանելով թաղեր են : Յիշեալին վրայէն 70-80 լերայի չափ ստակ եղեր է, որ մինչև այսօր Պէթիլուսը կը մնայ :

Հանգուցեալը բեռնակրի հագուստով մէկն է եղեր, որուն եթէ օրինաւոր ժառանգն երևան ելնէ, յիշեալ սասկը կրնայ Պէյթիւմայէն ստանալ:

Շարունակութիւն տես Օրաթերթ թիւ 210)

Միջին դարու մէջ, կամ Շնորհաւունջն եւ անոր յաջորդներուն օրովը Հայոց եւ Յունաց եկեղեցիներուն միութեանը նկատմամբ եղած խնդիրները՝ ըստ մեր խմբագրին՝ յայնմ կը կայանայ եղեր որ, Յոյնք Հայոց քանի մը արարողութեանցը, ինչպէս Սուրբ Աստուածին, Մենդեան, տօնին, Գրիստօսի ընտելեան վարդապետութեան նկատմամբ եղած տարբերութիւններն առիթ ընելով, ջանացեր են Հայոց եկեղեցին իրենց հետ միակերպել. եւ երբ չեն յաջողեր, սկսեր են սաստիկ հալածանքներ եւ վիշտեր հասցնել Հայոց, եւ թէ՛ «Յունական եկեղեցւոյ միութիւն քարոզող դաւկները», «այն է՝ Եւրոպային, Գրիգոր տղայ, Վարդանային, եւ ուրիշ ասոնց ժամանակակից եւ գործակից հայրապետներն եւ վարդապետներ, նոյն իսկ Հոսովիայի ժողովը, ոչ թէ Սանահնեցիք Հաղրատացիք եւ Չորոգետացիք», «սուկալի գծտութիւններ ու վիճեր եւ տագնապներ յարուցած են Հայաստանեայց եւ կեղեցւոյ դէմ»: Աս պատմութիւնը շատ սխալ է, ինչպէս որ ետքը պիտի ցուցնենք: Բայց առայժմ դենք թէ այնպէս է՝ ինչպէս որ բարեգործութեանը ներկայացնել կուզէ՝ մեր խնդիրն աս է. մեր վնասածը եւ խմբագրին ալ բուն ապացուցանելու կէտը աս է՝ որ վերոյիշեալ դատական անցքերը կամ ցոյցերն՝ արդարեւ մարտական կամ ունիթորական նպատակաւ եղած են, եւ անոր մէջ մասնակից գտնուող անձինք միարար կամ ունիթորներն են:

Իրարու հետ հաղորդակցութիւն չունեցող, կամ իրար հերձուած համարող երկու եկեղեցեաց մէջ միութիւն երկու կերպով կրնայ ըլլալ. մի՛ երբ այն երկու եկեղեցիները քրիստոնէական ընդհանուր վարդապետութիւններուն մէջ իրարու կարծիք համաձայն տեսնելով, առանց մասնաւոր կամ ծիսական տարբերութիւններու նայելու ոչ ալ մին միւսէն իր իրաւասութեանը հնազանդել պահանջելու՝ զիրար սեղադրաբար կը ճանչնան, ուստի եւ, թէպէտ իրարմէ սնկալի եւ մասնաւոր ծիսական կէտերու մէջ ի սկզբանէ կամ առաքելական դարերէն ի վեր իրրեւ հաւատոյ վարդապետութիւն ընդհանուր չընդունուած խնդիրներու մէջ իրարմէ տարբեր, այն ընդհանուր էական վարդապետութեանց մէջ եղած համաձայնութեան պատճառաւ իրրեւ քրիստոսով մի եկեղեցիներ՝ իրարու հետ ի հոգեւորս կը հաղորդուին, եւ իրարու մէջ դարձեր կամ եկամուտներ ընելու չեն աշխատիր, աս

միութիւնը հոգեւոր եւ քրիստոնէական է. երկրորդ տեսակ միութիւնն ան է որ, եկեղեցի մը կամ ժողովուրդ մը իր ազգային եկեղեցական էութիւնն ուրանալով, ուրիշ եկեղեցւոյ մը մասնաւոր վարդապետութիւններն ու արարողութիւնները կընդունի, թէ եւ անոր իրաւասութիւնը կամ լիզուէն չընդունի. այսպէս են Հայ հոսովականք եւ բողոքականք: Աս միութիւնը ունիթորական է:

Մեր բարեկամ խմբագիրն, ինչպէս յայտնի է անոր խօսքերէն զոր մէջ քերինք, կը պնդէ թէ դատական այցելութեանց առթիւ յիշուած միութիւնը երկրորդ նշանակութեամբ հասկցուած է, բայց ասկա պարզապէս խմբագրին կարծիքը կամ դատողութիւնն է. մեր բարեկամը կերեւի նաեւ սխալ թէ, երբ եւ ուր որ Յունաց եւ Հայոց եկեղեցիներուն մէջ սեղ միութեան վրայ խօսք կըլլայ, միութիւն բառով ուրիշ բան չկրնար հասկցուիլ բայց միակերպութիւն: Բայց ի՞նչ փաստ ունի այսպէս պնդելու: Մենք այս փաստը զբանելու նպատակաւ անոր յօդուածը ծայրէ ծայր եւ քանի մը անգամ ուշադրութեամբ կարդալով, հետեւեալ խօսքերէն ուրիշ բան չենք գտներ. «Սակայն երբ հայկական եւ յունական ներկայն եւ անցեալն լրջմտութեամբ դիտողութեան կառնուէք, կը տեսնենք ցաւակցութեամբ, որ երկուց եկեղեցեաց միութեան խնդիրը յուզողները ընդհանուր մարդասիրութեան վսեմ գաղափարներով չեն վառուած, այլ մասնաւոր եւ աշխարհային ակնկալութիւններով: Նոքա աչք չունին սէրը այն տեղ տեսնելու, ուր որ է եւ ուր որ կը խոստովանի քրիստոնէութիւնը. եւ մարդկութեան յառաջադէմ սերունդը: Նոքա երկուց եկեղեցեաց միութիւն կաղաղակեն, բայց միութիւնը իր վսեմ եւ ընդարձակ սահմանին մէջ նկատելու կարողութիւն չունին: Կարճ խօսինք, միարարութեան նախանձախնդիրները «միութիւն» ասելով «միակերպութիւն» կը հասկնան»: Հոս մեր բարեկամն յանդէսըս, ինչպէս կը հաւատանք, կիսայնոյն իմաստակութեան մէջ՝ զոր արամբանք կրկնուան սկզբան կը կոչեն, եւ որ նոյնը նոյնով ցուցնել է: Հեղինակին փաստարանութիւնը աս է. Այժմու միութիւն ուղղողները՝ միութեամբ միակերպութիւն կը հասկնան, վստան զի միակերպութիւն կը հասկնան: Քանզի հիններուն յուզած միութիւնը թիւր, անտիքրիստոնէական, եւ միակերպութիւն մասնաւոր քան թէ միութիւն համարելով՝ այժմու միութեան փափաքողներն ալ այն «գարեբէն ի վեր յուզուած» խնդիրը կը յուզեն ըսելէն ետքը, իրրեւ փաստ՝ փաստ զի այժմու «միութեան խնդիրը յուզողները ընդհանուր մարդասիրութեան վսեմ գաղափարով չեն վառուած», «աչք չունին սէրը այն տեղ տեսնելու ուր որ է, եւայն, ըսելը՝ մի եւ նոյն բանն է: Կերեւի թէ մեր բարեկամը

մասնաւոր սկզբունք մը ունի միշտ հաստատելու՝ առանց ապացոյց տալու. «Կը տեսնենք որ, կրտէ, երկու եկեղեցեաց միութեան խնդիրը յուզողները ընդհանուր մարդասիրութեան վսեմ գաղափարով չեն վառուած, այլ մասնաւոր եւ աշխարհային ակնկալութիւններով»: Ասոնք ըսելու ի՞նչ փաստ ունի. գաղափարներ եւ ակնկալութիւններ՝ մարդու հոգեւոր եւ սրտին մէջ եղած զգացումներ են, ուստի եւ գաղափար են. որ մտքական ակնոցով զտած է ասոնք մեր բարեկամը որ կրտէ թէ «Կը տեսնենք», կամ թէ սրտագէտ է արդեօք: Այն անձինք որոնց դէմ մեր խմբագիրն այս վճիռները կուտայ՝ կրտէն ըսել թէ իրենք մարդասիրութեան վսեմ գաղափարով վառուած են, եւ ակնկալութեան մասնաւոր եւ աշխարհային ակնկալութիւններ չունին. ասոր ի՞նչ փաստստիան պիտի տայ խմբագիրը. միթէ պիտի համարձակի՞ պնդել թէ անոնց գաղափարներն ու ակնկալութիւնները, անոնց զգացումներն անոնցմէ ազէկ զիտէ: Նոյնպէս ի՞նչ իրաւունք ունի ըսելու թէ՛ «Նոքա աչք չունին սէրը այն տեղ տեսնելու ուր որ է», եւ թէ՛ «Եկեղեցեաց միութիւն կաղաղակեն, բայց միութիւնը իր վսեմ եւ ընդարձակ սահմանին մէջ նկատելու կարողութիւն չունին»: Եւ դարձեալ թէ՛ «Նոքա միութիւն ասելով՝ միակերպութիւն կը հասկնան»: Տեսնուցի՞նք, մաքի կարողութիւն, հանկցողութիւն, ասոնց անոնքն ալ հոգեւոր եւ աներեւոյթ բաներ են. ուստի՞ կամ սրտագէտ կրցաւ ասոնց հաստը ըլլալ մեր բարեկամը, որ այնպէս համարձակութեամբ չըսենք թէ՛ յանդիմութեամբ՝ ուրիշին մաքին՝ եւ սրտին վերաբերեալ բաներու նկատմամբ այնպիսի խոշոր վճիռներ կուտայ:

Մենք մեր բարեկամ խմբագրին հետ ենթադրելով թէ՛ ինչ ատենը երկուց եկեղեցեաց միութեան խնդիրը յուզողները (Ներսիսեանք, Գրիգորեանք, Հոսովիայու ժողովը, այլովքն հանդերձ) միութիւն ըսելով միակերպութիւն կը հասկնային, տեսանք որ ասկէ սա հետեւութիւնը միայն կելլէ թէ՛ «որովհետեւ միութիւն բան չըն անգամ մը, կամ թողըլլայ շատ անգամ, նաեւ այժմ յոմանց, վերը բացատրուած երկրորդ նշանակութեամբ՝ ունիթորեան, նշանակութեամբ հասկցուած է, քապա պէտք է որ միշտ եւ ամենէն նոյն նշանակութեամբ հասկցուի. այնպէս որ երբ եւ ուր որ երկու եկեղեցեաց մէջ միութիւն քառը բերան կանուրի, իսկոյն թուարանական հետեւութեամբ՝ հարկ է ըսել թէ թիւր մտք՝ գործածուեցաւ, որովհետ թէ՛ միութիւն բառին ճակատագիրն ըլլար որ միշտ թիւր մտք, միշտ միջնադարեան կամ ունիթորեան մտք, միշտ անտիքրիստոնէական մտք գործածուի, թէ եւ գործածողներն հաստատեն թէ իրենք միութիւնն այն մտք չեն հասկնար՝ պարզապէս, արդիւնքը կամ հետեւանքն

ալ վկայելու ըլլան թէ այնպէս հասկցուած  
չէ: Աւելորդ է ըսել թէ այս արամարանու-  
թիւնը ծուռ եւ անտեղի է:

Մեր խմբագիրը կըսէ թէ « կը փա-  
փաքի ու կաղթէ որ քրիստոնեայք » այ-  
սինքն, ինչպէս կը կարծենք, կուզէ ը-  
սել տարբեր դաւանութիւններէ կամ եկե-  
ղեցիներէ եղող քրիստոնեայք: « վարժին  
զիրար սիրել », եւ կըսէ եւս թէ, ինչպէս  
վերջ տեսանք իր բուն խօսքերէն, քրիս-  
տոնեութեան մէջ ծէսով իրարմէ տարբեր  
մասնաւոր կամ ազգային եկեղեցիներ ըլ-  
լալով, տակաւին ընդհանուր միութիւն մը,  
ներքին եւ հոգեւոր միութիւն մը կայ,  
ըսել է թէ քրիստոնեայք արդէն մի են:  
Այս սկզբունքը կընդունի Արեւելեան ե-  
կեղեցին, մանաւանդ Հայաստանեայցը:  
այսինքն՝ Արեւելեան եկեղեցին կընդունի  
թէ քրիստոնեութեան մէջ իրարմէ ան-  
կախ, քրիստոնեութեան էական վարդա-  
պետութիւններուն նկատմամբ մի եւ նոյն  
դաւանութեան վրայ հիմնուած ազգային  
եկեղեցիներ կրնան ըլլալ. եւ Արեւելեան  
եկեղեցին արեւմտեան (պապական) եկե-  
ղեցիէն դատող բուն կէտն աս է: Հիմա  
կը հարցնենք մեր բարեկամին. միթէ չի՞  
կրնար ըլլալ որ Զատիկական այցելութեանց  
առթիւ եղած յայտարարութիւնները, ին-  
խանակ միակերպութեան ոգիէն յառաջ  
դալու՞ նոյն ընդհանուր քրիստոնեական  
միութեան զգացումէն յառաջ եկած ըլ-  
լան: Եթէ, ինչպէս մեր բարեկամը կըն-  
դունի, եկեղեցեաց մէջ ներքին եւ հո-  
գեւոր միութիւն մը կայ; եւ՞ եթէ քրիս-  
տոնեայք կրնան այն միութիւնը ճանչնալ,  
ապա կրնան նաեւ երբեմն, դոնէ տարին  
անգամ մը ՚ի նշան այն հոգեւոր միութեան  
'ի Քրիստոս, իրարու եկեղեցի երթալ,  
իւրաքանչիւր իր լեզուովն ու ծէսովը  
(ինչպէս որ իրօք եղաւ յիշեալ այցելու-  
թեանց ատեն) հոն միաբան եկեղեցական  
պաշտօն մը կատարել՝ սա վսեմ նպատա-  
կաւ որ հրապարակաւ յայտնուի այն հո-  
գեւոր միութիւնը, օտարազգի՝ բայց Քր-  
իստոսով եղբայր եղող ժողովուրդներ ՚ի  
ոէր յորդորուին. նախապաշարուածն ու ա-  
տելութիւնն անոնց մաքէն եւ սրտէն փա-  
րատին: Եւ ասոնք ըսելու ատեն՝ եթէ  
երկուստեք այս միութիւնը պահելու եւ  
ընդհանուր ընելու իղձեր յայտնուին: Եթէ  
եռանդուն երիտասարդութիւնը, եւ լու-  
սաւորեալ սկզբունքները միշտ քաջակերող  
ազատ խմբագրութիւնը ցնծութեամբ մի-  
ութիւն ազդակէ, միթէ միակերպութիւն  
պահանջուած կամ դիտուած կըլլայ. եւ  
եթէ թաղի մը ժողովուրդը եւ անոր հո-  
գեւոր հովիւներն այսպիսի առթի մը նպատ-  
տամատոյց մանաւանդ քան թէ խափանա-  
բար գտնուին, միթէ աչքակապութիւն  
ըրած կըլլան. ասիկա ազգային եկեղե-  
ցին օտարի՞ մասնէլ է. հակառակ է քր-  
իստոնեութեան ոգւոյն եւ անոր աստուա-  
ժային հիմնադրին, այն սրբազան սիրոյ  
պատուէրին. ժողովուրդը գայթակղութեան

թէ հոգեւոր չինութեան պատճառ է. այն  
ժողովուրդոց՝ որ դարերով տիրող ասե-  
լութենէն զզուած, եւ ժամանակին լու-  
սաւորութեամբը կամ ուրիշ որ եւ իցէ  
ազդեցութեամբ իրենց հայրերուն հա-  
կառակութիւնները գէթ ըստ մասին նե-  
տած ըլլալով, իբրեւ ծարաւի ջրոյ՝ այն-  
պէս կը փափաքին զիրար քրիստոնեական  
սիրով համբուրել, սգիտութեան դարե-  
րուն նախատինքը վերցնել իրենց վրայէն,  
իննեւտաններորդ դարուն վսեմ սկզբանցն  
արժանի, եւ լուսաւորեալ քաղաքակա-  
նութեան յայտնի եւ լուսեայն յորդորանա-  
ցը համեմատ քրիստոնեայ ժողովուրդը ե-  
րեւնալ:

Մնացեալը յաջորդ թուով:

**ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԲ**

Թափառական Հրեային Գ. հա-  
տորը կազմուած կը ծախուի հեռեւեալ  
տեղերը:

Չինիլի խանր Մատիսի գրասենեակը.  
Ուզուն-Չարչիի գլուխը Շէրիֆ  
Փաշա խանին գրանը գէմ թիւ 416  
Արեւելեան գրատունը:

Մահմուտ փաշայի գլուխը գրավա-  
ճառ Մ. Պէրդ պպային եւ Պոյաճի  
Մանուկ ազգային խանութները: Գին  
3/4 մէճիտիէ:

**ԹՇՈՒՍՈՒՔ  
(ՄԻՋԵՐԱՊԼԸ)**

Ա իբր որ Հիւկոյի այս մեծահը-  
շակ դործին թարգմանութեան առա-  
ջին եւ երկրորդ հատորները տպուած եւ  
Ա. Պօլիս եկած են:

Իսկ հատոր առ հատոր ուղղորդները  
կրնան գտնել Ուզուն-Չարչիի գլու-  
խը Շէրիֆ փաշա խանին գրանը գէմ  
թիւ 416 Արեւելեան գրատունը:

Մահմուտ փաշայի գլուխ Պոյաճի  
Մանուկ ազգային քով: Եւ աւել յիշեալ  
խանութը կը ծախուի Մօնթէ-Բրիս-  
թօյի վիպասանութիւնն ալ:

Իւրաքանչիւր հատորին գինն է 18  
գուլուշ:

**ԾԱՆՈՒՑՄՈՒՆԻՐ**

Հեռեւեալ իրաց աճուրդը յառա-  
ջեկոյ հինգշաբթի օրը օգոստոս Յին ՚ի  
գործ պիտի դուրս Սպարապետի դու-  
ռը, ուստի գտնուի տալու յանձնառու  
եղող վաճառականք պէտք է որ նոյն  
օրը ժամը 6ին յիշեալ դուռը գտնուին  
Տարը Շ. ուրայի կողմը:

Գայթան մաքրիտար  
Գունտուրա վէ ծիզմէ սայսար տիքմէք  
Իչեւն մաքրիտ

Եւաղմուրը տիքմէք իչեւն մաքրիտ  
Ի յնէ  
Մէքիք  
Իփլեք  
Գայթան մաքրիտար իչեւն իփլեք  
Գունտուրա վէ ծիզմէ իչեւն իփլեք  
Եւաղմուրը մաքրիտար իչեւն իփլեք  
5 օգոստոս 1868  
Ի գ.ւ.ւ. Սպարապետի

Ռուսիոյ առաջին եւ երկրորդ փոխա-  
ռութեանց տոկոսաւոր եւ վիճակաւոր տո՞ւ-  
սակներուն եւ վիճանայի տոկոսաւոր եւ  
անտոկոս մայր տոմսակներուն եւ Բքօ-  
մէսներուն բուն տէքօզիթօն է Ղալաթիա  
Քօմիսիօն խան թիւ 16 Մատեւլայի դե-  
ղարանին քով սեղանաւոր սինեօր ճօր-  
ճի ճԱՆԵԹԹՈՒ գրասենեակը:

Այս գրասենեակը ծախուած տոմսակնե-  
րէն՝ Ռուսիոյ 1866ի հարիւրին հինգ տոկո-  
սով փոխառութեան տոմսակները տարին  
երկու անգամ վիճակահանութիւն ունին,  
մէկը սեպտ. 1ին, եւ միւսը մարտ 1ին.  
եւ ամեն մէկ անգամուն 300 տոմսակ կայ  
վաստեղող. առաջինը 200,000 քառպոն.  
երկրորդը 75,000. երրորդը 40,000. չոր-  
րորդը 25,000. երեք հատը 10ական հա-  
զար. տասը հատը 8ական հազար. ութ  
հատը 5ական հազար. քսանը 1,000ական  
եւ 260ը 300ական քառպոն:

Այս տոմսակները երեք կերպով շա-  
հաւոր են. նախ հարիւրին 3 տոկոս ու-  
նին. երկրորդ՝ վիճակահանութեան մէջ  
վաստեղող թիւերուն ստակը հոս անմիջա-  
պէս կը վճարուի վերոյիշեալ գրասենեա-  
կէն. երրորդ՝ վաստեղող տոմսակը նորէն տի-  
րոջը կը սրուի եւ կրնայ դարձեալ վիճա-  
կահանութեամբ վաստակիլ:

Առաւել մանրամասն տեղեկութիւն ու-  
ղող կրնայ վերոյիշեալ սինեօր ճ. ճանէթ-  
թօնէն ստանալ:  
Վիճանայի Բոսմէսներուն գինն է 30 դշ.

**ԿՈՍՏԱՆԴՆՈՒԳՈՒՍ  
ԷՏԱՍԱՐՆՆՈՒՄԻՔ**

5 օգոստ. երկուշաբթի իրիկուն	գոցուեցաւ	42	31
7 » չորեքշաբթի առաւօտ	բացուեցաւ	43	2
» » կէս օր գոցուեցաւ		43	2 1/2
» » « « բացուեցաւ		43	1

Խմբագիր-Ճօրեք  
Կ. Ս. ԻԹԻԻՃԵԱՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԱՍԻՍ ԼՐԱԳՐՈՑ  
Կ. ՊՈՒՆՍ ԶԻՆՈՒԼ ՍԱՏ